

1843 ԲԱԶՄԱՎԷՊ 1909

Հ Ա Ն Դ Ի Ս Ա Ր Ա Ն



ԱԶԳԱՅԻՆ — ԲԱՆԱՄԻՐԱԳԱՆ — ԳՐԱԳԱՆ — ԳՅՏԱԳԱՆ — ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԵՆՍԱՅԻՐԱԳԱՆ՝ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԻ ԱՊՄԱԹԵՐԻ

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Ճ Ե Մ Ա Ր Ա Ն

ԻՍԻՔԻՍ ԵՐԷՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՅԻ

Հատումներ կարողիկեայ բոլոր մեկու-
րեկե — ճառ յամենաուրբ Աստուածու-
միկե — Յորայ մեկուրիկե — Տեսուրիկե
Հ. Բ. Վ. Սարգիսեանի — Դիտողու-
րիկեներ:

Հայ մատենագրութեան մէջ հին դարե-
րէն մնացած թարգմանածոյ մեկնողական
նշխարքներէն մին է Խաբիոսի Յորայ մեկ-
նութիւնը, որ արժանի է իր մտազրութեան
գերեզմանէն ելլելու, ոչ միայն իր մէջ
խտացած զաղափարներու խորութեան ու
ոճին վեմուրթեանը պատճառաւ, այլ զխա-
ւորապէս նախկին բնագիրը կորսուած ըլ-
լալուն և անոր համար ալ որ հայկական
թարգմանութիւնը հնութեան կնիք մ'ունի
իւր վրայ, որ կրնայ մինչև Զ — Է դար
բարձրանալ:

Ջանանք նախ ծանօթացնել անձը՝ ու-
րուն վարքին և գրուածներուն վրայ ու-
նեցած տեղեկութիւննիս այնքան տարա-
կուսական է որ ստէպ իրեն անուանակից
մատենագիրներուն հետ կը շփոթուի: Խա-
բիոս անունը որ Հիւսիքոս ալ կ'ըսուի,
կը գրուի նաև Սիւրբիոս կամ Եւսիւրբիոս,

ինչպէս որ յաճախ հայ գրչագիրներու մէջ
ալ կը գտնենք, և նոյն է Սուրբաս անուան
հետ որ նաեղարտ կը նշանակէ՝: Ազգային
մատենագրութեան մէջ բացի Երուսաղե-
մացի երէցէն կը յիշուին Խաբիոս Միւլե-
սացին՝ հեղինակ Բիւզանդիոն քաղքի պատ-
մութեան, ուսկից օգտուած կը համարուի
Փարպեցին՝. ուրիշ մը զպիւր և ատենա-
կալ՝ հեղինակ նման գրուածքի մը. իսկ
յոյն և լատին պատմիչներէ կը յիշատա-
կուին Խաբիոս Աղեքսանդրացին՝ Դ դա-
րու մէջ ապրող ուսեալ անձնաւորութիւն
մը, Խաբիոս Եգիպտացի եպիսկոպոսը և
վկայն զոր կը գովէ Եւսերիոս՝, և զիս
ուրիշներ: Իսկ մեր Երուսաղեմացի երէցը
ըստ թէոփանեայ ծաղկած է փոքր թէո-
դոսի ատեն 407ին միջոցները, և մեռած
433ին՝: Կիւրեղ Սկիւթապոլսեցին, Եւթի-
միոսի վարքին մէջ զԽաբիոս աստուածու-
յիկն կը կոչէ և իբր նշանաւոր երէց մը
կը նկարագրէ Յորնաղ պատրիարքին ըն-

1. Հմմտ. Ազգերեան Վարդ Սրբոյ, Հտ. Ը. էջ 488,
ճշ. 1. Հասանորէն նոյն է Յուսիկ անուն ալ.
2. Հմմտ. Մատենագրան Հայկ. Թրգմ. էջ 487.
3. Պամ. ԵԿ. էջ 650.
4. Քստ ոմանց 430ի և 439ի մէջ, իսկ 450Թն փեշ՝
ըստ P. Vailhé, Echos d'Orient, 1906 էջ 214.

թերակայններէն¹. Իսկ յունական Յայսմաւորներու մէջ (28 մարտի) կը գովուի իր ամբառ իմաստութիւնը որով մեկնաբանած է սուրբ Գիրքը և սովորաբար աստուածաբան անունը կը տրուի իրեն, երկրորդ՝ յետ Գրիգորի աստուածաբանի: Անտարակուսելի է թէ Իսիդորոս միանձնական կեանք անցուցած և իր գրուածներէն մէկ քանին իր եղբայրակից կրօնաւորաց համար գրած ըլլայ. իսկ թէ իր կամքին հակառակ քահանայ ձեռնադրուած է Կ. Պոլսոյ Պատրիարքէն և կեանքին մնացած մասը նոյն քաղքին մէջ անցուցած է, կը յայտնեն մեզ Firmin Didot եղբարը². Ընդհակառակն G. Mercati կ'ախորժի ապացուցանել անոր Երուսաղեմայ մեծագոյն բնակած զբան մօտ թաղուիլը և իր անուամբ վկայարանի մը գոյութիւնը³:

Իսիդորոսի գրական ժառանգութիւնը, որ, ինչպէս կը թուի, շատ աննշան ալ չէ, կարօտ է դեռ որոշուելու և սահմանաւորուելու, շատ բաներ որ իր անուամբ հրատարակուած են, կը գրէ Bardenhewer⁴, յետագայ համանուն մատենագիրներու կը պատկանին, շատեր ալ, որ առաւելագոյն իրաւամբ իր սեպակահանութիւնը պէտք էին ըլլալ, մասամբ կորսուած են, ինչպէս և կեղեցական պատմութիւնը⁵, մաս մ'ալ դեռ գրչագիրներու մէջ ծածկուած են: Մինեղ (patr. gr. XCIII) Իսիդորոսի անուան տակ կը գետնդէ ընդարձակ, աստուկապէս այլաբանական, մեկնութիւն մը Ղեւտական զրոյց վրայ, որ ի լատինն միայն պահուած է. կը յաջորդեն ապա յունարէն հատուկտորներ Սաղմոսաց վրայ և քանի մը մեկնութիւններ փոքր մարգարէից, Եսա-

յեայ⁶ Եղեկիելի, Դանիելի, Գործոց Առաքելոց, Յակոբայ, Բուզայի և Պետրոսի Աթղթոց, քաղուած յունական շղթայներէն: Յետոյ կը յարէ Մինեղ նոյն հատորին մէջ հաւաքածոյ մը առարկութեանց և լուծմանց, որ հարցուպատասխանիի ձևով կը մեկնէ 61 զտուարութիւններ աւետարանական համարաբրտէն, նման և աւելի կանոնաւոր քան զայն որ վարդան վարդապետ առ Հէթում թագաւոր գրած է⁷: Ասոնց վրայ՝ կ'աւելցուին քանի մը ճառեր, որոնց մէկուն հայերէն հին թարգմանութեան մասին քիչ վերջ պիտի խօսինք, և ժողովածոյ մը հոգեւոր կենաց առաձներու «խրատը վասն մարտնչելոյ և աղօթից» անուան տակ. և հուսկ վկայարանութիւն մը Ղունկրիանոսի հարկւրապետին:

Ահա ինչ որ Իսիդորոսի գրուածներէն պահած է յոյն և լատին մատենագրութիւնը, հայկականն ալ առանց անոր կեանքին վրայ նոր լոյս մը սփռելու, կու գայ վուերացնել արդէն իսկ ըստ բաւականի ճոխ Իսիդորոսեան գրադարանը:

*
* *

Հայկական թարգմանութեանց Մատենադարանի մէջ բացի Իսիդորոսի Յովբայ մեկնութենէն, որ նոյն հեղինակին զուրի գործոցը պէտք է համարուի և որու մասին յետոյ ընդարձակօրէն պիտի խօսինք, կը յիշուին երեք հատուածներ կաթողիկէական թղթոց իմբազոր մեկնութենէն, առնուած փարբիգան ազգային մատենադարանէն, սակայն յիշատակուած չգտանք նոյն հատուածները Պր. Յ. Մակլերի 1908ի հրատարակած Փարբիգու հայ գրչագիրներու

1. Vita Euthymii C. 42. Patr. Grec. CXIV 629 B.
 2. Nouvelle Biographie générale, Vol. XXII, Paris, 1856.
 3. Հմտ. Revue Biblique, 1907 էջ 79.
 4. Patr. Իս. թրգմ. Հտ. Բ. էջ 184.
 5. Չասկական ժամանակագրութիւնը կը յիշէ զԻսիդորոս Սիզիւսայ և Լոզանեոսի ձեռ' իբր պատմիչ մը որ ուժով կոտած է Թէոօր Մոզուսեանացոյ ղեմ. և աստղիկ մը. Պոլսոյ ժողովոյն (553ին) Գործոց մէջ պատահի մը կը գտնուի ինքնակոչ «կեղեցական պատմութեան» մը, յորում Իսիդորոս ամենագրու թափարկ Թէոօրի ղեմ կը յարձկի. (Mansi հտ. Թ. էջ 248):

6. Faulhaber հրատարակից փոքր մարգարէներէն Արքիւն և Չարաբիայ մեկնութեանց նոր պատասխաններ Die Prophetenkatenen noch römischen Handschriften, Ֆրիստուրի, 1899. Իւ սարդուական բնագործ իտալեայ մեկնութեան Hesychie Hierosolymitani interpretatio Isaias prophetae, Ապ. 1900: Իսկ Ի Բարթի Theol. Quartalschr. 1901 էջ 218-232, ապացուցուց G. Mercatiի հետ (Note di letteratura biblica e cristiana antica, Roma, 1901) Թէ Իսիդորոսի է այն Մոզուսայ մեկնութիւնը գոր Մինեղ Ս. Աթանոսի գրուածոց մէջ գրած է: (Migne P. gr. XXVII. 649-1344)
 7. Տես Արարատ ամսագիր, 1869 էջ 62.

ցուցակին մէջ: Ս. Կ. Շնորհալի իր համանուն երկասիրութեան մէջ կը յիշատակէ ուրիշ երեք հասուածներ ևս իսրիթուսն, սակայն կարելի չէ հետեցնել թէ արդեօք կաթող. թղթոց մեկնութեան հայերէն թարգմանութիւնը և կամ անոր բնագրը ունեցած է իր առջև, թէ իսրիթուս ուրիշ որ և է գրուածքէ քաղած է այդ հասուածները:

*
**

Կը յիշուի դարձեալ ճառ մը հետեւալ խորագրով. «Հիւսիքոսի քահանայի Երուսաղեմի յամենասուրբ Աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ», որու նկատմամբ կ'արժէ երկու խօսք ըսել, թէ ձեռագրին և թէ թարգմանութեան հետաքրքրական կէտեր ընծայելուն համար իսրիթուսի «յամենասուրբ Աստուածածինն» սեր կը գտնուի մատենադարանիս 1 ճառընտրին 24—28 էջերուն մէջ: Մեր ձեռքն եղած ճառընտիրը, որ լոկ հասուած մ'է վիթխարի ամբողջութեան մը, կազմուած է մեծադիր հոսարին էջերէ 67 · 53 մեծութեամբ, մագաղաթեայ միջին երկաթագիր տառերով, ամէն թերթ բաղկացած ութ թղթէ և 16 էջերէ և իւրաքանչիւր էջ ունի 45 տող. 16երորդ էջին ստորև նշանակուած է Ը, ոսկից կարելի է ենթադրել թէ մեր ձեռքի գրչագրին ութերորդ թերթին է, իսկ յաջորդը պակասաւոր է սկզբան, որովհետև 16երորդ էջին շարունակութիւն չի կազմեր և կամ թէ իննբորոր թերթը չէ: Այս մեծդի ձեռագրին վերջին երեսը գրուած 60 տող յիշատակարանէն կտոր մը միայն մնացած է յետագայ անգութ ձեռքէ մը քերուած և նորոգ գրուած ըլլալուն, և ոսկից կարելի չէ իմանալ թէ մէջը յիշուած Յովհաննէս միջնադրերցին՝ ստացող մատենիս՝ որ դարուն ապրած և որ ժամանակի է ձեռագիրս

որ հաւանօրէն ժԲ կամ ժԳ դարու կը տեսնուի, և անկէ աւելի Երբ կատարուած է այդ ճառին թարգմանութիւնը որ մեզի աւելի կարեւոր է:

Համեմատելով ճառս Մինեի հատորին մէջ գտնուող յունարէն բնագրին և անոր լատին թարգմանութեան հետ, ընդհանրապէս հաստատարմ գտանք բացի մի քանի ազատութիւններէ և շեղումներէ, և անով ջանացինք վերականգնել մեր առջև գրուած ձեռագրին ինչ ինչ սխալ ընթերցումները, որովհետև յայտնի կը տեսնուի թէ ուրիշ հնագոյն օրինակէ մը զազափաբուած է. և մինչ կը դժուարէինք քանի մը բառերու լուծումը սալ՝ մեր օրինակին մէջ բոլորովին այլալլած ըլլալուն՝, ահա օգնութեան հասաւ մեզ մատենադարանիս Գ ճառընտրին մէջ Պրոկղի տրուած ի սուրբ Աստուածածինն մէկ ճառը, որուն սկզբնաւորութիւնը Գրիգորի սքանչելագործի նոյն նիւթի վրայ խօսող մէկ ճառն է. հետեաբար պէտք է ուղղել Հայկազեան բառգրքի շաստեղծագրուած թառին իրր օրինակ տրուած Պրոկղի խօսքը, իսրիթուսի ընծայելով: Եւսան սրբագրութիւն մ'ալ կատարել հարկ է Հայկ. թարգմանութեանց Մատենադարանին 663էջի մէջ Պրոկղի ընծայուած «Այսաւր արեգականն արդարութեան» խորագրով ճառին՝ որ նոյն գրքին 376 էջի մէջ Գրիգոր սքանչելագործի նուիրուած է արդէն:

Իսրիթուսի այս ճառին հրատարակութիւնը և հետեաբար կարեւորագոյն ուրիշ ծանօթութիւնները յարմար առթի մը թողլով՝, անցնինք իր Յորայ մեկնութեան:

*
**

Իսրիթուսի այս կարեւոր և գեղեցիկ աշխատութիւնը անշուշտ սխալ ընթերցմամբ և գրչութեամբ մը իջմիտմանի մատենադարանին 14(15) թիւ գրչագիրը կ'ընծայէ

1. Ձր օրինակ հետեւալ պարբերութիւնը. «Գոսք զուղղին՝ որպէս նաև ոտիք յարմարէք · զուք զեզուս յընդհուր սնիք ազաթիւք որ պէտք է ըլլայ · զուք զուղղին՝ որպէս նաև ստիք յարմարէք, զուք զեզուս զեզոք եւ ունիք ազաթիւք:

2. Հ. Ալիշանի իր կտակ մեզ յայտնած փափաքին վրայ, պարտաւորուած ենք նախնեաց ինքնազիւ կամ թարգմանութիւն բոլոր Ս. Աստուածածնայ նկատմամբ գրադարանի մէջ գտնուած ճառերը, հրատարակելու դիւսամբ:

Երեսրիսի Երուսաղեմացոց երիցու՝ մեր այս կարծիքը կը հաստատէ նման սխալ ընթերցում մ'ալ զոր ըրած է Հ. Ջարբ. հայկական Հին Գայրութեան պատմութեան մէջ (էջ 712) ըսելով թէ վանական վարդապետի Յովբայ մեկնութեան լուսանցիցը մէջ կը յիշատակուին Ստեփանոսի, Էփրեմի, Երեսրի և այլոց ոմանց հեղինակաց անուանք, մինչ ծանօթ է թէ վանական հաւաքած է Իսիդորոս համանուն երկասիրութեանն: Չենք համարձակիր սակայն Վեուտական զրոց մեկնութեան խորագիր հատուածներն ալ որ Երեսրի եպիսկոպոսի Երուսաղեմացոյ կ'ընծայուին ի Մատենադարանի Հայ. թրգմ. էջ (433): Իսիդորոսի համանուն գործոյն հասակոտորներն համարել, քանի որ մեր բրած ընծութիւնները չի նպաստեցին նման եղբակցութեան մը յանգելու, ապա թէ ոչ հայ մատենագրութեան մէջ պահուած պիտի ըլլար կարևոր նշխարը մ'ալ մեծանուն մատենագրիս գրուածքն, որ մինչև ցարդ լատին լեզուով միայն գտնուած է: Իսկ Իսիդորոս եպիսկոպոս մը կը յիշէ Մինեը, այն որ Ս. Գրիգոր քահանայապետէն առաջնորդ դրուած է Երուսաղեմայ վիճակին: Դատնալով այժմ մերս Իսիդորոսի Յովբայ մեկնութեան, հարկ կը համարինք յիշել թէ ամիսով և լուրջ ուսումնասիրութիւն մը կատարած է վաղուց մեծ. Հ. Բարսեղ վ. Սարգիսեան իտալերէն լեզուով, ի Ֆրիպուրկ գումարուած չորրորդ գիտական համաժողովին առիթով⁵, և մենք զայն գրեթէ ամբողջովին մէջ կ'ուզենք բերել, ցարդ հայերէն լեզուով ծանօթացած չըլլալուն:

*
* *

« Իսիդորոսի Երիցու Երուսաղեմացոյ քաղմաթիւ գրուածներէն արևմտեայց ծառայութիւնը

նոթ է միայն Ղեւտական զրոց վրայ իր ետեւ զրքերը, սակայն մենք երաստապարտ ենք հայկական մատենագրութեան, որ պահած է մեզ կարևորագոյն աշխատութիւն մը, այն է Յորայ մեկնութիւնը, որ ի Ս. Ղազար գտնուած հին և բնտիր գրչագրի⁶ մը համեմատ մինչև ի գրութիւն Չնիբորդ համար կը հասնի, ուրին 133 զլիոց մեկնութիւնը կը պակսին: Գրիչը՝ որ ժիզարու վերջերն է, զայն նոյն վիճակի մէջ գտած էր յորում կայ այսօր: Դրոյն ձեռագրին յիշատակարանին մէջ կ'ըսէ նա թէ ստոյգ չի գիտեր որ արհօք Իսիդորոս մինչև նոյն տեղ հասուցած էր իր մեկնութիւնը, թէ ընդհակառակն հայերէն թարգմանիչը կիսատ թողած էր: Սրինակողին այս խօսքը կը հաստատեն երկու հնագոյն հեղինակներն Ստուգիւ Ս. Գրիգոր Դարեկացի Յորայ մեկնութեանց հաւաքում մը կատարած ատեն, աստ անգ Իսիդորոսի գրեցն հատուածներ վկայութիւն կը բերէ, որոնք ի զլիսն անպին չեն անցնիր, և մեր հեղինակը օգտուած է Իսիդորոսէ. իր գրքին մէջ անպինելով գտնոնք, Ասկից կարելի է եզրակացնել թէ և ոչ իսկ Դարեկացիի ատեն Իսիդորոսի Յորայ մեկնութեան թարգմանութեանը ընդարձակագոյն բնագիր մը եղած ըլլայ: Գիտ առիթ որոշ կը տեսնուի այս իրողութիւնը վանական վարդապետի կատարած հաւաքում մէջ: Ժիզարու այն մատենագիրը վկայութիւններ կ'առնու Իսիդորոսէն մինչև ի գրութիւն 21 համար, և յետոյ կը ըսէ. ուրին յայտնի կը տեսնուի թէ վանականի գործածած հնագոյն բնագիրն ալ ի զլիով կը վերջանար: Այսու հանդերձ այս իրողութիւններով լոկ կարելի չէ, ըստ իս, հաստատել ստուգիւ թէ հայ թարգմանիչն այն ան կնքած ըլլայ իր աշխատութիւնը:

1. Հմմտ. Ջարբ. Մատենադարան Հայ. թրգմ. էջ 433.
2. Dei tesori Patristici o Biblici conservati nella letteratura Armena. Վճնակի. Ս. Ղազար, 1897.
3. Սոյն գրչագիրը—գուց միակը—նշանակուած 1339 թիւով, գրուած է քամակեայ ոչ այնքան զիմացկուն թղթի վրայ, հին բուրբուրով գանձան գրիներէ, Կրու-

թեան ժամանակն է 1298, ի վերջն գտնուած յիշատակարանի համեմատ, և արեւակուած է ի Սարգիսից կիւրիցոյ, Վեճուքիւնն է 38 12. Քոստանու և՛ 61 ՁԱՅ էջեր և հետեւաբար աստ անց անընթեմով են քստ բառեր: Ամբողջ ձեռագիրը 778 էջ է, սակայն ասանցով 134ր կը բովանդակեն արիւշ գրութիւն մը, այն է Գրիգոր Դարեկացոյ Յորայ մեկնութիւնը:

Գալով քնազրին, մեզ զարմանք կը պատճառէ, թէ փոսի նման հուռտ մասեւնազիր մը, տեղեկութիւն չունենայ թի դարուն այդ գրուածքին, որովհետեւ Խաբրիտսի Երուսաղեմայ երկրոս վրայ խօսած առան իր Polibiblion գրքին մէջ, կը յիշէ միայն Յակոբայ Առաքելոյն և Դաւթի վրայ գրուած մը: Այսպիսի լուսթեմէ մը կարելի է հետեւցնել թէ կամ թի դարուն կ. Պոլտոյ կայսերական գրատան մէջ գէթ չկար օրինակ մը, և կամ անկից շատ առաջ քնազիրը արդէն անյայտացած էր: Թէ որ ստոյգ է այս վերջին նեխագրութիւնը, կը հետեի որ հայկական թարգմանութիւնը եղած ըլլայ Չ կամ Է դաւրէն. նոյնն ալ կը հաստատէ գործածուած հայկական լեզուին մարտութիւնը, որ շատ կը մօտենայ դասականին:

Հին մատենագիրներու ըով Խաբրիտսի մասին շատ քիչ կենսագրական տեղեկութիւններ կան, հետեաբար որոշ չի գիտցուիր ինչ ազգէ ըլլալը:

Դոյնպէս նաև ստոյգ չէ թէ ինքը յուներէն լեզուով գրած է իր գրքերը թէ ասորերէն: Վերոյիշեալ գրուածքը կարգաւոր, յատուկ եզականութիւն մը կը նշմարենք: Հեղինակին քայտարութիւններն, ինչպէս նաև բառերը, ստէպ այլաբանական են և կենդանի պատկերներով: Թեաւորեալ և բուրբովին արևելեան երևակայութիւնը որ գաղափարի յատկութեան մէջ առաջ կը բերուին մէկ կողմանէ, և միւս կողմէն խորութիւնը աստուածաշնչական բարոյական և բնական վարդապետութեանց, կը յայտնեն հեղինակը միանգամայն բանաստեղծ, գիտնական և բարոյաբոս: Կատարելապէս տէր է նա իր նիւթին, զոր կ'ուզէ մեկնել, ոչ ուրիշի կարօտ և ոչ ալ վկայութեան կը կոչէ — ամբողջ գրուածքին մէջ — նախորդ սուրբ Հայրերէն մէկը: Ինքնին նշանաւոր հեղինակութիւն մ'է, և այդ հեղի-

նակութիւնը ինծի հաճոյ էր նոյնացնել Խաբրիտս Աղըքսանդրացոյ հետ, որ Գ դարուն կ'ապրէր, եթէ հայ գրչագրեր Խաբրիտս երէց Երուսաղեմացի շանուանէր գինը: Իրտելի է հետեւեալ քայտարութիւնը մեր հեղինակին, որ Էր ճարին մէջ Յորայ ծննդաբանութիւնը կատարած առեն, յետ ըսելու թէ սա Էսաւէն կը սերէր, և թէ ինչպէս Խննդոց գիրքը այսպէս ալ Յորայ պատմութիւնը կու տան մեզ գէտաւ (sic) իրը հայր հաւատոց Յորայ, կը յաւելու: Քանզի սա (Յորայ վարքը) թարգմանի յասորի գրոց, եթէ քնակեալ էր սա յԱւիդ աշխարհի, եւայն: Ընդգծեալ բառերը թուի թէ կը ցուցնեն որ Խաբրիտս ստուգու սորի էր ծագմամբ, և կամ տեղեակ այն լեզուին:

Խաբրիտս մեկնիչ կը նմանի Էփրեմ սուրբոյն իր քանարչորս ճառերէն իւրաքանչիւրը կ'սկսի նախարանով մը ընկերացած խոր և ճարտասան խորհրդածութիւններով, որոնք մէն մի ներքողիաններ են այդ արդար մարդուն առաքելութեանց, և մի և նոյն առեն քնազրոյմ և նպատակ ունին ընթերցողը առաջնորդելու ճշմարիտ գոհողութեան և աշխարհի ունայնութեանց արհամարհանքին. քայց լիաւորապէս Գ ճարին մէջ ըրած նկարագրութիւններով Յորայ կնոջ անգամութեան, արդարոյն կուրեներուն և զարմանալի յաղթութիւններուն ընդդէմ սատանայի, և սոր համը քարանալուն Բարձրելոյն գահոյից առջև, հեղինակը բազմիցս ապացոյցներ կու տայ մեզ՝ ակն յայտնի՝ մեծ իմաստասիրի և քնութեան խորունկ գիտնականի: Իճը կորովի է և լեզուն շատ ծաղկեալ:

Մեր հեղինակի համեմատ, Յոր ստուգիւ պատմական անձնաւորութիւն մ'եղած է: Նա մարգարէ էր, և իր գիրքը ճշմարիտ մարգարէութիւն է բառացի իմաստով և այլաբանօրէն: Իր նեղութիւնը կը պատ-

1. Հետեւեալ սոցիոլոգ կը հակառակի սրբի մեկնիչներու կարծեաց, սակայն առանց անուններն յիշատակելու: Վերջի ոչ շանթս Հրեզնու ընկերու և ոչ փայլատակուն շղոցցոցանել և ոչ ինչ ի տարեացս կարէր

ի վրծ արկանել, որպէս և կարծի ոմանց. քայց ինքն (սասանայ) ըստ նմանութեան Հրոյ անկաւ Է վերայ Ծառիցն: Կ. ճառ:

կերեն մեզ Յիսուսի չարչարանքները: Չեմ յիշեր Խիբրոսի նման ուրիշ Յորայ մեկնիչ կարգացած ըլլալս, որ այսպէս լաւ բնութեամբ ըլլայ այդ յստակ նկարագրուած տիպարը, համեմատելով հին կտակարանի տեղիքը նորոյն հետ¹, միաձայնեցնելով նաև գաղափարները, Սաղմոսեգութիւն աստուածային քնարին միջոցաւ, նախախնամ տեսչութեան սքանչելի յաղթական նուագի մը:

Խիբրոսի ուրիշ առաւելութիւն մը որ իր մեկնական երկասիրութեանը յարգը կը բարձրացնէ, Աստուածաշնչի զանազան թարգմանութիւններուն, ինչպէս նաև երբայական բնագրին կատարեալ ծանօթութիւնն է. որոնցմէ ստէպ բառեր և բացատրութիւններ մէջ կը բերէ, կամ Եօթանասնից իմաստը, զոր կը մեկնէ, աւելի պարզելու համար, և կամ որովհետև աւելի յարմար կը նկատէ իր մեկնութիւններուն և կամ հակառակը: Յիշենք օրինակ մը: Գ զլիտուն Տերորդ համարը մեկնելուն կ'ըսէ. Նզովեալ օրուան համար, կը հասկըցուի վերջին դատաստանին օրը, յորում Գրիստոս պիտի տիրէ մեծ կէտին, այսինքն է Սատանայի, մարմնացած ի Նեոն, ըստ Թեոսաղոնիկեցոց թղթոյն, և կը յարէ «Սուտի և զկոտոս թէչողտորոն յայտնազոյնս ցուցանել կամեցաւ, փոխանակ կէտին՝ զվիշապե եղ, և զիւտորան՝ Ակիւզաս և Սիմաբոս, քանզի այսու անուամբ և Հերբայականն կոչէ, զի իմասցուք զնա յայտնի, վասն որոյ Գաւիթ սաղմոսելով երգեաց. Վիշապ զայս զոր ստեղծեր խաղալ նովաւ: Քանզի և անդ դիւիարուն անուանէ զվիշապե, այլ կիտ զնա առ այժմ Էլիթանասունքն յոյժ յիրաւի կոչեցին»:

Խիբրոս թուի թէ աւելի աղբջարանդրեան զպրօցին կը վերաբերի, որովհետև բնագրին բառական զուրցուածքները և խօսքերը այլաբանական իմաստով կ'առնէ, ինչ-

պէս տեսանք վերոյիշեալ օրինակին և ուրիշ շատերու մէջ. սակայն հարկ է ըսել թէ զայս ըստ իր քմաց չընեն, այլ սուրբ գրոց վկայութիւններուն համաձայն, որոնք գրեթէ նման իմաստ մը կը յայտնեն իրեն ընտրածին: Հեղինակին այս ջանքին պատճառը կրնայ ըլլալ Յորայ բնագրին այլաբանական բացատրութիւնները: Յամենայն դէպս յատկանիշ մ'է այս, որ բնագրին շատ ու շատ անցքեր, մինչ մեծն Գրիգոր և այլ մեկնիչներ կամ Յորայ անձին համար կը հասկընան և կամ բարոյական խորհրդածութիւններ անոնցմէ կը հանեն, ընդհակառակն Խիբրոս կը վերագրէ զայնս Յիսուսի, ապազայ գաղտնեաց և Եկեղեցւոյ խորհրդոց, սուր և բոլորովին նոր անդրադարձութիւններով »:

*
**

Մեծ. Հ. Սարգիսեանի այս տեսութեանց վրայ հարկ կը համարինք նախ աւելցնել թէ, Խիբրոսի մեկնութեան թարգմանիչը թէ՛ Յորայ և թէ՛ Աստուածաշունչի միւս գրքերու տարբեր թարգմանութիւն մը միշտ կը գործածէ, կամ թէ նորոգ կը թարգմանէ. կ'առնունք օրինակ իմն դիպուածով Յորայ Ա. 19—21 համարները, զորս մեր թարգմանիչը կ'ախորժի հետեւեալ կերպով դարձընել. «Յակարձակի հողմն սաստիկ կէկ յակապտե, և յախեաց զլորս ակիլեւս ապարտիցե և ակիլեւս ապարտիք ի վերոյ որպոցն բոց և մետե, և ես միայն ապրեցալ և եկի պատմել քեզ: Այսպես յոտեալ Յովբայ յարուցեալ պատուեք զպատմածան իւր, և կարեաց զհեր զլիտ իւրոյ, հող ի զլորս իկեր և ակիլեալ յերկիր՝ երկիր եպագ Տեառն և սասց. Մերկ եկի յորովայնե մօր իմոյ մերկ և սեղորե կարծայց»²: Արդ թարգմանութեանս ոճը որչափ ստոր ըլլայ մեր ոսկեղինիկ թարգմանչաց ոճէն ու

1. Ի մասնորի կը տեսնուի այս Չ ճարին մէջ, ուր մեկնելով Յորայ Գ զլիտուն 1—26 համարները, մի առ մի կը նշանակէ Քրիստոսի չարչարանաց պարզայնքը և զանոնք կատարելապէս համաձայն կը գտնայ աւետարանի պատմութեան հետ:

2. Մինչ սուրբ Գրոց թարգմանիչը կ'ըսէ. «Յամկարծակի Բողմ մեծ եկն յամպատէ և ենար

զորեւիմն ամկիմս տամ, ամկա տուծն ի վերայ որորոցն բոց և վախմտեցամ. ես միայն ապրեալ՝ եկի պատմել քեզ, Ապա յարուցեալ Յոր՝ պատուեաց զհամեղործս իւր, և կարեաց զվարսս զլիտ իւրոյ, և ակիլեալ ի գետին երկիր եպագ Տեառն, և սաէ. Մերկ իսկ եկի ես յորովայնե մօր իմոյ, և մերկամգամ դարձայց ամղեմ»:

ճաշակէն, սակայն այս օրինակէն ինչպէս նաև ընդհանուր մեկնութիւնէն կ'անդրադառնանք հոգի մը շունչ մը երկրորդ թարգմանիչներուն գրչին. մէջ բերենք քանի մը կտորները Ա. ճառէն լեզուին և իսրիւսի գրուածքին զաղայփար մը տալու համար: Յառաջարանէ մը վերջ ուր աղօթից և համբերութեան օգուտները կ'ապացուցուին, կ'սկսի՝ «Այլ ոմն էր յԱսիտ աշխարհէ, որում անուն էր Յովբ»։ Տեսանեն որպիսի գովութիւն զՅովբայ ի սկզբան զրոյց կարգեաց Հոգին Աստուծոյ: Այլ ոմն էր: Նուազագուտ ասէ ինչքն, առ սակաւ՝ ստեցուածն, և մեծութիւնն զժուարագուտ. քանզի բազումը ասին արք, բայց ոչ են նշմարտիւ. քանզի ոմանք ըստ անասնական վարուց կեան, իսկ ոմանք ըստ սովորութեան սողնոց վարին, անցուցանեն զստմտութիւն, ըստ զազանացն պատշաճի, վասն որոյ և Գաւթ իսկ ասէ. «Մարդ ի պատուի էր և ոչ իմացաւ, հաւասարեաց անասնոց անմտից և նրմանեցաւ նոցա»։ . . . իսկ մարդ հաստատութեամբ այն կոչի որ բերէ զպատկերն Աստուծոյ, որ պահէ զքանաւորական պատիւն, որ ունի զբարւոյ և զչարի ընտրութիւն, որ տայ արարչին պարծել, խրախանալ և զուարճանալ ի վերայ անծին իւրոյ: Այսպիսի էր մարդն յԱսիտ աշխարհէ. խուժագուժ էր աշխարհն, այլ ընտանի էր սունկն. անասպատ էր ազարակն, այլ պայծառ ցուցաւ վարքն. անծանօթ է զաւան, այլ վասն որ ի նմանէն էր՝ քան զամենայն երևելի: Բայց այժմ բարիք առնիթիւր եղ, « որում անուն էր Յովբ »։ քանզի զարդարոցն է՝ զանուանան գիտել

բարւոյ է, իսկ զմեղաւորաց և յիշելոյ ոչ արժանի»։
 Յիշենք ուրիշ օրինակ մ'ալ ուր իսրիւսի ոչ այնչափ բնական գիտութեանց հմտութիւնը որչափ ազգութիւնը կամ ինչ լեզուով գրած ըլլալը կարծես կը յայտնուի. վասն զի մինչ մերս Վամբրոնացի կ'ստուգարանէ թէ «ճնճողուկ միշտ ի ճոռոյն կայ, յորմէ և զանունն ստացաւ»։ Յորայ մեկնիչը իր Բ ճառին մէջ կ'ըսէ. «Գոյնպէս և ճնճողուկ, ոչ իբրև

Յամի եղծյարիւրերորդի քառամներ որոյ յիշեցորդի թուաբերութեամբ քառամներ ասարտեցաւ մէկնութիւն երջանիկ նաչա տակիւնյովբայ յայլայլ ժամանակ և տեղի զանապաւն գրչաբ: Իցաւստիսկիդ կեցոց հոռոյ յանտիկդընակս Բարձրիկ կեցեալ ի դատնագոյն ժամանակի յորում յոյժ զգոյի մը յանարիւրեաց: Դրքատգտիք ի սմանէ գերախտաարուս զաբխատեալի սմայ յիշելը ի տր. և դո: քինոյն ի յիք բարիապալ նշոյն: յաւիտեան:

զկատարեալ, այլ ի գեանաթուշութիւնէն բարւոյ անուանեցաւ ճնճողուկ, քանզի ճնճողուկ ոչ ունի բարձր զթոյնս, այլ և ոչ յերկար, այլ սակաւ ինչ թոյն, և զարծեալ յերկիր ի շանէ»։ Լեզուագիտաց թողով ստուգել թէ ո՞ր ազգի և լեզուի մէջ ճնճողուկ ու զետեարարիսն բառերը իրարու հետ ազերս ունին, վասն զի մեզ ծանօթ ստուգարանական բառերը չկարողացանք լուծել այս առեղծուածը, զայս միայն կ'ուզեմք առարկել Մեծ. Հ. Սարս

1. Գագափար մը տալու համար վանական վարդապետի հետեղութեան չափին դնելը մի և նոյն անցը: «Տեսանեն որպիսի գովութիւն զՅորս պրեաց հոգին Աստուծոյ. զի բազումը ասին արք, բայց ոչ են, զի հասարակին անասնոց, որպէս ասէն Գաւթ: իսկ մարդ հաստատուն այն կոչի՝ որ բերէ զպատկեր Աստուծոյ»։

Խուժագուժ էր աշխարհն այլ ընտանի էր սունկն. անասպատ էր աշխարհն այլ պայծառ ցուցաւ վարքն. անծանօթ էր զաւան այլ վասն որ ի նմանէն էր՝ քան զամենայն երևելի»։ . . .
 2. Հմտ. հոր շայկզեան բառարան:

գրսեանի թէ ինչու իսիքիոս մէկ անգամ
 գէթ չի յիշեր ասորական թարգմանութիւնը
 երբ յունականին զանազան տեսակները
 իրարու հետ կը համեմատէ և զանց չընել
 երբայականն ալ վկայութեան կանչելու.
 մեր կարծեօք « սա թարգմանի յասորի
 գրոցս » Աստուածաշնչի Յորայ գրոց յա-
 տեղութիւն հետ կցուած այդ խօսքին մէջ
 կարելի չէ ազգութեան ակնարկող յիշա-
 տակութիւն մը փնտռել, և ս մասնիկը եւ
 թէ եկամուտ չէ հայերենի մէջ, զուրկ է
 անշուշտ որ և է նշանակութենէ: Եւ կ'ու-
 զենք հետեյնել թէ իսիքիոս ապահովա-
 պէս յունարէն քան թէ ասորերէն գրած
 է. մեր այս համոզումը կը հաստատեն
 իսիքիոսի գրուածներուն մինչև ցարդ զըտ-
 նուած յոյն հատուկոտորները. վերը յի-
 շուած յամենասուրբ Աստուածածինն ճա-
 որին հայերէն թարգմանութիւնը, և հուսկ
 Յորայ մեկնութեան թարգմանութեան վրայ
 ալ տողորուած յոյն բնագրին ազդեցու-
 թիւնը: Իսիքիոսի ծանօթ բանասէր ար-
 բայն Batiffol տեսնալով Ղևտական գրոց
 մեկնութեան լատիներէն միայն մնացած
 բնագիրը, կը տարակուսի անոր նոյն լե-
 գուով գրուած ըլլալուն՝ ըսելով. « Ինչ լու-
 սարանուած խնդիր չէ թէ բնագիրը լա-
 տիներէն էր թէ յունարենէ թարգմա-
 նուած »: ուրեմն կը վերջացնենք ըսելով.
 իսիքիոսի ասորական ծագումն ունեցող
 փաստերը զեռ կը պակսին:

Իսիքիոսի Յովբայ մեկնութեան մասին
 ըրած մեր այս տեսութիւնը բաւական պի-
 տի ըլլայ անշուշտ հաստատելու թէ ստու-
 գիւ գրական գանձու մը վրայ է որ կ'ու-
 զենք ուսումնասիրաց ուշադրութիւնը դար-
 ձնել. որոնց երախտապարտ պիտի մնանք
 եթէ հաճին մեզ նշանակել ամբողջական
 օրինակ մը կամ նոյն իսկ հատուածներ
 գրչագրաց մէջ, վերականգնելու համար
 մեր մատենադարանին միակ ու հին գրչա-
 գրին թերի մասերը¹:

Աւելորդ չենք համարիր սոյն գրչագրին
 յիշատակարանին մէկ կտորը արտատպե-
 լու Սիսուանէն (էջ 119), ուր Հ. Ալիշան
 Բարձրբերդի վրայ խօսած ատեն կարևոր
 տեսած է յիշատակել ձեռագիրս և անոր
 գրիչը:

Հ. Բ. ԶԵՐԵՅԱՆ



Ա Ռ Ժ Ա Մ Ա Յ Ն

Մ Յ Ա Ա Ղ Դ Ե Յ Ո Ւ Թ Ի Ի Ն Ե Թ

... 1841 1842 ցոգոստ.

Պետրոս առ խոնարհութեան շներէր
 Յիսուսի գոտան լուանալոյ, ուր ծայրա-
 գոյն խոնարհութիւնն պայն պահանջէր.
 հարկ հղե փորոս խոնարհութեանն փոխել
 ի հնազանդութիւն և տալ տեղի մեծին:

*

Վարձս խտացաւ բաժակի միոյ ջրոյ.
 արդ եթէ Հրէից ի ծարաւել նորա ի խա-
 չին՝ մատուցեալ էր ջուր, ո՞չ արդեօք ո-
 դորմութիւն գտանէին:

*

Սիրտ մանկութեան դիրաւառ է որպէս
 գյարդ, իսկոյն վառի ի նա հուր հեշտու-
 թեան, և թէ իտուն մի անագանէ՝ ո՞հ, ի
 սպառ ճարակի և խամրէ:

*

Ի վաճառսփողոցս սրտի ամենայն վա-
 ճառք գտանին. մտաց է ընտիր առնել:

*

Իրբե ժամացոյց կարգեցաք յԱստուծոյ,
 որոյ արտաքին պահպանակ՝ իրանք են,
 ճօճանակ սիրտն է կախեալ կարմբալար
 երակօք, և անիւք՝ լեարդին են և այլ
 գործարանք, ծանրոյք՝ թոքքն, հնչող՝
 լեզուն, դոնչող՝ կոկորդն, զօղանջ՝ շունչն,
 ապակի՝ երեսն, ժամացուցակ՝ ճակատն,
 ժամք՝ խորշումք և զիծք նորին, վայր-

1. Հմտ. An. lit. chrét. 1894, էջ 816.
 2. Վիսաւորապէս Բ. Կ. և Թ-Թ. հատրէն, բաց
 աստի քանի մը տողեր ու բաներ: